



Երևան, 1 Նոյեմբեր, 2021

## ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՍ 119

ԱՍՏՈՒՆԻՑ ԽՈՍՔԸ ԿԵԱՆՔԻ ԼՈՅՆ

Խօսքդ ճրագ է քայլերուս,  
լուսաւորող՝ ճամբաներուս:  
Երդում ըրի եւ խոսպացայ՝  
արդար վճիռներդ գործադրել:  
Տառապանքս շաբ ծանր է, Տէր,  
կեանք փուր ինծի, քու խոսպումիդ համաձայն:  
Աղօթքներս կամաւոր ընծայի փեղ ընդունէ, Տէր,  
եւ օրէնքներդ սորվեցուր ինծի:  
Թէպէս կեանքս յարափեւ վփանգի մէջ է,  
սակայն Օրէնքդ բնաւ չեմ մոռնար:  
Ամբարիշփները ինծի համար թակարդ լարեցին,  
սակայն ես չշեղեցայ հրահանգներէդ:  
Ինծի յաւիփենական ժառանգութիւն դարձուցի պափուիրաններդ,  
որովհետեւ սրբիս ուրախութիւն են անոնք:  
Որոշած եմ կանոններդ կափարել,  
այդ է յաւիփենական վարձափրութիւնս:

## ՃԱՐԱԿԱՆ - ԱՊՈՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսոս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,  
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի պուէ եւ ի գիշերի,  
ի նսպիլ ի դան, ի զնալ ի ճանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

## ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀՎ

ԱՌԱՋՎԱՅ 19 ԳԼՈՒԽ

### ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԹԱՄԱՏՈՒԹԻՒՆ 19:1-12

Իրօք Սահմուելգոյի բառերը, որոնք իբրև աղօթք բարձրացուցինք այսօր, այս սրբողութեան սկիզբին, պարզապես բառեր չեն, մանաւան՝ անոնց համար որոնք հաւաքքով կընդունին զանոնք, «Քո խօսքերդ լոյս են եւ ճրագ իմ քայլերուս եւ շատիներուս»: Այս ամէն անզամ երբ Ասպուծոյ խօսքով կառաջնորդուինք, մեր քայլերուն եւ մեր ճամբաներուն լոյս կու փան, ամէն անզամ երբ հեռու ենք Ասպուծոյ խօսքեն, մեր հոգիները պարպուած են այդ խօսքեն, ապա մեր ճամբաները խաւար են ու լուսաւորող չկայ: Այս բոլորը եթէ երեք հաւաքքով կընդունինք այդ խօսքերը: Առաել եւս, Ասպուծոյ խօսքը ոչ միայն լուսաւորող է, այլ մեզ հեռու պահող ու պաշտպանող ամէն պեսակի փորձութիւններէն ու վիանգներէն:

Ահա 19րդ գլուխի առաջին համարը ցոյց կու փայ այն նոյն միքքը, ինչ որ Քրիստոս Իր ուսուցումներու սկիզբին արդայայփուեցաւ ըսելով. «Երանի հոգիով աղքաբներուն»: «Իր կապարելութեան մէջ քայլող աղքաբը, նենզաւոր շրթունք ունեցող յիմարէն աղէկ է»: Այսինքն՝ Ասպուծոյ ճամբուն մէջ եղողը, թէկուզ եթէ աղքաբ է, այս պարագային նիւթապես աղքաբը եթէ նկատի ունենանք, նաեւ հոգեւոր աղքաբը, որ մնայուն Ասպուծոյ ներկայութեան կարիքը ունի, այդպիսին երանեկի է, քան այն անձը որ կրնայ հարուսպ ըլլալ, եւ Ասպուծոյ ներկայութեան կարիքն իսկ չունենալ: Որովհետեւ այս հափուածները միշտ ի մրի ունին գալիքը, յաւիպենականը, այս երկրաւոր կեանքի դրուածքն անդինը. յեւպոն:

Ցաջորդ համարը յսպակօրէն ցոյց կու փայ, թէ այն հոգին որ չունի գիրքութիւնը ասպուածնազնութեան լաւ չէ: Որովհետեւ վերջ ի վերջոյ հոգին կայ Ասպուծոյ համար, Ասպուծոյ հետ ըլլալու, բայց երբ այդ հոգին չունի այդ գիրքութիւնը, ապա որիշ բանի ենթակայ ըլլալը եթէ ոչ մեղքի, անոր համար ալ իր ովքը կը սահի, որ կը նշանակէ սայթաքի, մեղքի մէջ իյնայ:

Յրդ համարը պարզ իր բացաբրութեան մէջ. «Մարդուն յիմարութիւնը անոր ճամբան կաւերէ, եւ անոր սիրքը Տիրոց դէմ գրգունց կընէ»: Այս, յաճախ մենք կը նեղուինք, կը տիրինք, կընդուզինք երբ դէպքեր կը պարակին, առանց անդրադառնալու սակայն որ անոնք խորիքն մէջ մեր յիմարութեան արդինքն են: Եւ ոչ միայն կընդուզինք, այլ՝ մինչեւ իսկ Ասպուծոյ դէմ կը գրգնջանք եղածին համար, եւ կուզենք զինք մեղադրել այդ բոլորին համար:

4րդ համարը գրեին է, «Հարսպութիւնը շատ բարեկամներ կաւելցնէ, բայց աղքաբը իր բարեկամէն կը լրուի»: Այս, մենք յաճախ այնպէս կը կարծենք, որ եթէ հարուսպ ենք, եւ շատ բարեկամներ ունինք, կը մոռնանք որ այդ բարեկամները բարեկամ կը ծեւացնեն, սակայն խորիքն մէջ չեն, անոնք մեր հարսպութեան բարեկամներն են եւ ոչ թէ մեր: Այնպէս ինչպէս որ էր պարագան անառակ որդիին, երբ անոր ունեցած հարսպութիւնը սպառեցաւ, անոր բարեկամները լրեցին զինք: Երանի թէ մեր ունեցած բարեկամները հարազար բարեկամներ ըլլան եւ ոչ թէ մեր ունեցած հարսպութեան սիրոյն բարեկամներ: Համարին միւս բաժինը այս անզամ կը ներկայացնէ որովհետեւ աղքաբ եմ եւ կամ կրնամ աղքաբանալ ահա այն ափեն այդ նոյն բարեկամը կը լրէ զիս:

5րդ համարը կու զայ յսպակօրէն ներկայացնելու թէ անպայմանօրէն սուր վկայութիւն ընտոր անպափիծ պիփի չմնայ, ոչ ալ սպութին խօսողը պիփի ազաքի: Մի գուցէ պահ մը, ժամանակ մը իր սպութիւնը ընէ եւ անպափիծ մնայ, բայց այսպող կը վսպահեցնէ, որ եթէ երկրաւոր կեանքի ընթացքին անպափիծ մնաց, ապա վերջին դաւասպանի ժամանակ ոչ, ազաքում չկայ:

6-7րդ համարները կարծէք շարունակութիւնը ըլլան 4 համարին, «Ճարերը իշխանին հաճութիւնը կը փնտուն, ու ամէն մարդ պարգեւարու մարդուն բարեկամ կըլլայ»: «Կըլքափին բոլոր եղբայրները անկէ կը զգուին, անոր բարեկամները անկէ ալ աւելի կը հեռանան»: Հեղաքրքրական է մարդուս հոգեւանութիւնը, անկէ որ նուէրներ կը սպանանք անոր բարեկամ կըլլանք: Բայց յանկարծ աղքաբը մեզի համար կը դառնայ զգուելի, իսկ որպէս բարեկամ անկէ կը հեռանանք: Այս նոյն վիճակին մէջէն անցաւ նոյնինքն Յիսուս Քրիստոս երբ իր իսկ բարեկամները, եղբայրները զինք լրեցին ու հեռացան: Ահա թէ ինչու Պողոս Առաքեալ երբ կը ներկայացնէ Քրիստոսը, կըս՝ Ան աղքաբացաւ: Այդ բոլորով հանդերձ, սակայն, ինք դարձեալ կը հրաիրէ իրքանաչիրս մասնկահց դառնալու այն արքայութեան որ պարփառապուած է, անոնց որոնք հազուսպ գուին, այցի եկան, գաւաթ մը ջուր գուին, պարփառ մը հաց գուին Քրիստոս աղքաբին, եւ երբ հարցուցին այս բոլորը երբ ըրինք, Քրիստոս կը պարփասիանէ, երբ որևէ մէկուն ըրիք ինծի ըրած եղաք:

8րդ համարը կը ներկայացնէ թէ երբ հեփամուր ենք ծեւոք ծգելու իմասպութիւն, կը նշանակէ մեր հոգիները սիրող ենք: Հոգիները սիրող անձնասիրութեան մասին չէ խօսքը, այլ երբ ես չեմ ուզեր որ

հոգիս կորսուի, այլ փրկուի, ուրեմն կը նշանակէ որ ես հոգիս արժեքը գիտցող մէկն եմ, այլ խօսքով հոգիս սիրող: Այն իմասպութիւնը որուն հեփամուգը եմ, այդ իմասպութիւնն է որ իմ հոգիս փրկութիւնը պիտի ապահովէ: Առաւել, ոչ միայն իմասպութիւնը փնտօռող եւ վասրակողը, այլ նաև այդ իմասպութիւնը պահողը եւ գործադրողը բարիք պիտի գրնէ: Այս պարագային բարիքն ալ յալիբենան կեանքի ժառանգութիւնն է:

10րդ համարը կարծէք արդիւնքն է այն իրողութեան երբ իմասպութեան հեփամունք ենք կամ իմասպութիւն կ'ուզենք ձեռք ձգել, այլապէս համարը կ'ըսէ. «Յիմարին փափկութիւն չի վայելեր, ինչպէս ծառայի մը իշխել իշխաններուն վրայ»: Իմասպութիւնն է որ մեզ այդ փափկութեան վայելքը կու տայ: Իմասպութիւնն է որ մեզ մեղքի ծառայութենէն կ'ազարէ: Առաւել եւս այդ նոյն իմասպութիւնը նաև բարկութիւնը կրնայ զապել եւ յանցանքը ներել:

Հեփաքրքրական է 12րդ համարը. «Թագաւորին բարկութիւնը առոյգ առիւծի մոնշիւնին կը նմանի, իսկ անոր հաճութիւնը խորին վրայի ցողին պէս է»: Այո, երբ այս խօսքը կը վերաբերի մեր Փրկչին Յիսուս Քրիստոսին, որ միակ ու ճշմարիք թագաւորն է, որուն բարկութիւնը իր թշնամիներուն դէմ կը նմանի առիւծի մոնշիւնին, այնպէս ինչպէս առիւծը երբ մոնչէ, բոլորը կենդանիները կը սարսափին, նոյնպէս ալ երբ Քրիստոս իր բարկութիւնը յայգնէ այդպիսին է, ինչպէս Յայգնութիւն Յովիաննու գիրքին մէջ կը ներկայանէ թէ ինչպէս Քրիստոս իր իսկ շունչովը պիտի ոչնաշացնէ չարին: Բայց միւս կողմէ անոր ողորմութիւնը, գութը եւ սէրը նման է խորի վրայի ցողին որ կը զովացնէ խորը արեւու շերմութենէն, այդպէս է բոլոր անոնց նկարմամբ որոնք իրեն հաւաքարիմ են, ու Իրեն կը դիմեն այդ ցողով զովանալու: Այսօր մենք պարբասփ ըլլանք այնպէս մը, որ արժանի ըլլանք այդ զովացնող ցողին եւ ոչ թէ Անոր բարկութեան, որ ոչ ոք կը դիմանայ: